

ԱՐԳԻԱԿԱՆ ՀԱՐՅԵՐ

ԵԿԵՂԵՑԻ ԵՒ ՊԵՏՈՒԹԻՒՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՏԵՐԱԶՄԷՆ ԵՏՔԸ

ՆԱՅԻԶՄ ԵՒ ԵԿԵՂԵՑԻՆ

Ազգ. Ընկերվարական գաղափարաբանութեան գրական կողմը երեք կառուցողական գաղափարներ կը խտացնէ իր մէջ: Առաջինը ազգի ըմբռնումն է իրրե կենսաբանական բնական միութիւն: Համայնքը, ազգին հաւաքականութիւնը, այն ազնուական կրանիդն է որմէ Հիթլէր ուզեց կերտել իր պետութեան հաստատուն ձեւը: Ժողովուրդը, «ազգը ինքնին», Հիթլէրի բառերով, «աղբիւրն է բոլոր դօրութեանց»: ազգի հանգէպ այս սէրը կրնայ վստահութիւն տալ իրեն՝ ըլլալով աւելի զօրաւոր շարժառիթ մը իր գործերուն, քան անձնական փառասիրութիւնն ու բռնատիրական տենչը: Հիթլէր՝ ժողովուրդի զաւակը՝ նախապէս իջած է ժողովուրդի ֆառուստեան մայրերուն մէջ, լսած է անոնց ծագման, կենսունակութեան, և ազգային միութեան փառաւոր երազներուն հրաշագատում պատմութիւնները: Ազգ. Ընկերվարական միթոսը կը ծնի այսպիսի լուռ խօսակցութեան մը մէջ խորհրդաւոր կեանքի հիմնադիրներուն հետ, ներքին նախատիպերու որոնք կը գործեն, կը խմորուին արթնցող նոր սերունդի մը ենթագիտակցութեան մէջ: Ազգային ճակատադիրը կերտող այս ներքին ուժերու վրայ հիմնուած հաւատքը առաջնորդող սկզբունքը եղաւ Հիթլէրի՝ «քնաշըջիկի սպահովութեամբ» մը: Բայց, զանգուածներու խորհրդաւոր ներքին ուժերուն վրայ դրուած այս վստահութիւնը, չի հաւատար զանգուածներու իմաստութեան: «Ամէն բան ժողովուրդէն, ամէն բան ժողովուրդին համար, բայց ոչ ժողովուրդով»: այս բանաձեւը, խորունկ համոզումը եղաւ Հիթլէրի որ համարձակութիւն տուաւ իրեն միացնելու ազգի մը գաղափարական ըրձանք — պատկերը, զանգուածներու հանգէպ տա-

ծուած իրական արհամարհանքի մը հետ: Զանգուածները անկարող են ինքնակառավարման, պէտք ունին առաջնորդի մը, իրենց ներքին ենթագիտակից ուժերուն խորհրդանիշ և զօրաւոր արտայայտիչի մը, որ կը գործէ քնացող ցեղի մը ստեղծագործ գիշերուան մէջ, և որ գիտակից է «Աստուծո՛ւմ է իր վրայ դրուած» եզական պատասխանատուութեան, որ ներշնչում ու կարողութիւն կուտայ իրեն գործելու միասնաբար «Աստուծոյ շնորհիւ», իրրեւ փոխանորդը աստուածային ստեղծագործ ուժերուն և իրրե թարգմանն ու ներկայացուցիչը լուծ և հարեկած ազգի մը:

Ամբողջ ազգի մը, այնքան երկար ճշնուած յոյսերէն և փափաքներէն յառաջ եկաւ, զարգացաւ, առաջնորդութեան փիլիսոփայութիւն մը, որ կը հաւատայ իր գերմարդկային ճակատագրին, անոր հերոսին և մետախին:

Ազգ. Ընկերվարական գաղափարաբանութեան գրական երկրորդ յղացքն է իր ցեղային վարդապետութիւնը: Յեղը՝ իրականութեան արտաքին երեսն է, մինչ ողին՝ ներքին երեսը. ցեղը՝ այն խորհրդաւոր ազնիւ է ուրկէ կեանքը սկիզբ կ'առնէ և կը հոսի. արդարեւ, «արիւնը, ինչպէս Կէօթէ կ'ըսէր, ճշմարիտ հոսանուտ մըն է»: Արիւնի և ցեղի խորհրդաւոր յատկութիւնները, ազգի մը բոլոր բարձրագոյն արժէքներուն էական մասը կը կազմեն և ժողովուրդի մը աստիճանը կ'որոշեն, ուժերուն նուիրապետութեան մէջ, որով պատմութիւնը կը կերտուի: Ու պատմութիւնը մեկնել լոկ ցեղային — արեան — արժէքներով, միակողմանի է որքան զայն մեկնելը ողեկան արժէքներով:

Պատմութեան կենսաբանական մեկնութիւնը, իրականին մէջ, Մարքսեան պատմական նւթապաշտութեան մէկ փոփոխակն է լոկ, զոր կը մերժէ սակայն, բուն կերպով Ազգ. Ընկերվարութիւնը: Բայց, արիւնի ազնուութեան վրայ հիմնուած ցեղային վարդապետութեան այս նոր կենսաբանական գաղափարաբանութիւնը՝ իրեն համար ունեցաւ ճամբայ մը որ պատրաստուած էր Փրանսացի կոմս Կոպիտնոյի Տրիշի, Նիցշէի, Պերկսոնի կենսապաշտ իմաստասիրութեան և Լիւտվիկ Բլալի «կեանքի աւետա-

րանին» կողմէ, որոնք կեանքը կը հակադրեն իրրե գերագոյն սկզբունք մը՝ մտքին որ իր կարգին կ'ըլլայ կեանքին փոստրանման մէկ փայլը լոկ: Եւ առանց իրաւունքի չէր որ Սաքս Շէլլը իմաստասէրը կը քննադատէր, Յեղափոխութենէն շատ առաջ, այս ըմբռնումը իրրե յայտնի նշան ողի անկարողութեան, հետեարար եւ ողբերգութեան, ողբին՝ որ կը գործէ տիեզերքի կենսաբանական և թեկնիք յառաջըլմութեան մէջ:

Անտրամաբանական այս ուղղութիւնը որ ցոյց կուտայ հակա-բանական գիւային գետին մը իրականութեան, պատասխանատու է այն բարոյականի և օրէնսդրութեան յայտնի յեղափոխութեան համար, որ զուգահեռ կ'ընթանայ Գերմանիոյ քաղաքական յեղափոխութեան հետ: Ազգի կեանքին ուժական տարբերը վարել յաւակնող ու է ձեական սկզբունք և ու է յղացական — կայական շրջանակ կը մերժուին իսպառ: Բանք, ուրացուած և մերժուած է. Միթոսը՝ կրօնոսի նման իր զաւակները կ'ուտէ և կողոսը՝ կը պահուրտի: Ազգի մը կեանքին փրկիստփայական արտայայտութիւնը չի կայանար բանապաշտութեան և զաղափարապաշտութեան մէջ, որ անցեալ դարու աւանդութիւնն էր, այլ խորհրդապաշտութեան մէջ, որ միշտ եղած է միութարութիւնը և փորձութիւնը քայքայուող ու քսոսակերպ մտայնութեան մը ժամանակին:

Ազգ. Ընկերվարութեան ցեղային գաղափարաբանութիւնը, ինչպէս նաև իր պետական ամբողջապաշտ ըմբռնումը, այն իրական ջերմանոցն է ուր Եկեղեցւոյ և Պետութեան պայքարին ամենէն վտանգաւոր սերմերը կ'աճին:

Ազգ. Ընկերվարութեան, պետական գաղափարաբանութիւնը երրորդ կառուցողական տարրն է՝ Գերման Յեղափոխութիւն: Ըստ Հեկկելի, պետութիւնը՝ գերագոյն մարմնառութիւնն է տիեզերական Բանականութեան, և տրուած ըլլալով Աստուծոյ մասին իր ունեցած գաղափարը, կ'արտօնէ մեկ ըսելու թէ Պետութիւնը Աստուծոյ մարմնառութիւնն իսկ է. մինչ՝ Ազգ. Ընկերվարութեան համար, Պետութիւնը գերագոյն մարմնառութիւնն է Ազգին, ազգը առնուած իր

թանձրացեալ իրականութիւն: Ինչպէս որ ազգը կազմուած է միևնոյն հասարակաց արիւնով, Ազգ. Ընկերվարական Պետութիւնն ալ զուտ Գերման ազգութեան գերմանական ցեղային պետութիւնն է: Պետութիւնը քաղաքական իսկութիւնն է ազգին, այսինքն՝ ժողովուրդի լաւագոյն ներքին ուժերուն բիւրեղացումը. ան ինքն իր մէջ վախճան մը չէ, ինչպէս է Փաշլիվալի համար, այլ միջոց մը՝ վախճանի մը համար, որ է ստեղծումն և պահպանումը միևնոյն կաղապարի հոգեբանական հասարակութեան մը, և ֆիզիքական անհատներու, Հետեարար Պետութիւնը բնագանցական, բայց միևնոյն ատեն շատ իրական, թանձրացեալ իրականութիւն մըն է: Անհատները իրաւունք ունին ապրելու միմիայն այս միտակ ամբողջութեան յարաբերարար և որուն իրենք զիրենք միշտ պէտք է ըստորագասեն: Արգարև, Նացի ըմբռնումով, հասարակութեան լոկ իրաւունքները կան և ոչ անհատներու: Այս ձեւ Պետութիւնը կը պահանջէ ազգի արտաքին և ներքին ուժերուն ամբողջական հսկողութիւնը. անոր իրաւասութիւնը կը տարածուի հանրային և անհատական կեանքի բոլոր երեսներուն վրայ. ան՝ ամբողջապաշտ է, եզր մը՝ զոր պէտք չէ շփոթել բացարձակին հետ. ամբողջապաշտ կը նշանակէ ամէն ինչ իր մէջ առնող, նոյնիսկ մարդու անհատական ներաշխարհը. պետական ուժը հետեարար, ազգային, ամբողջապաշտ, և հեղինակաւոր է. չկայ ազգային կեանքի մէջ երես մը որ չիյնայ անոր հսկողութեան և օրէնքին տակ. տնտեսական, կրթական, կրօնական, մշակութային. ազգային կեանքը իր բոլոր երեսներուն մէջ անոր իշխանութեան տակ է:

Պետութեան այս նոր ըմբռնումը, անշուշտ կ'առաջնորդէ օրէնքը ըմբռնելու կերպին մէջ յեղափոխութեան մը, որ կրնայ հեռուները տանող հետեանքներ ունենալ Եկեղեցւոյ և Պետութեան յարաբերութեանց համար. ըստ որում, Ազգը և իր շահերը վեր կը նկատուին ամէն օրէնքէ, և գաշինքները չյարգելն իսկ այս սկզբունքով «արգար» կը սեպուի: Այս կերպ ըմբռնուած պետութեան մը ներկայացուցիչն ու պաշտպանն է Ազգ. Ընկերվարական կուսակցութիւնը: Կուսակցութիւնը հրամաններ կուտայ յանուն Ազգին. ան ուղեղն է Պետու-

թեան. անոր պարտականութիւնն է պաշտպանել Գերման ժողովուրդին իրաւունքները. իր ծրագիրը, երկաթէ օրէնքն է Գերման Պետութեան. Պետութիւնը կ'աշխատի կուսակցութեան և ժողովուրդի միջև իրբև գործիք մը. Երրորդ Ռայխի պաշտօնէութիւնը, հետևաբար պատասխանատու է կուսակցութեան և անոր ծրագրին. վերջնական որոշումները կը պատկանին կուսակցութեան. իրականին մէջ սակայն, կուսակցութիւն և Պետութիւն նոյն են, և Պետական հեղինակութիւնը կեդրոնացած է Առաջնորդին — Führer — ձեռքին մէջ. և վերջապէս Ֆիւրերը՝ Պետութիւնն իսկ է և աւելի իրաւունք ունի ըսելու քան էօրի ԺԳ., թէ «Ե՛ս եմ Պետութիւնը»: Այս իրողութիւնը արտայայտուած է յատուկ տեսութեամբ մը և կամ նոյնինքն «Առաջնորդութեան փրկիսփայլութեամբը»: «Առաջնորդի» այս սկզբունքը, հանրային կեանքէն ներս, բողոք մըն է Քարլամէնթարիզմի դէմ, որ ըստ Նացի տեսութեան, առաջնորդեց Ռամկավարութեան ձախողանքին. որովհետև ըստ Հիթլէրի Ռամկավարութիւն կը նշանակէ իշխանութիւնը մեծամասնութեան մը, ինչ որ կ'ենթադրէ նկուսը փոքրամասնութեան մը, որ կ'առաջնորդէ դժբախտութեան և կ'անգամաւուծէ գործունէութիւնը: Հիթլէր մեծամասնութեան տեղ կը դնէ անձնաւորութիւնը. Ռամկավարութեան մէջ, կ'ըսեն Նացիները, անհատը գերծ է պատասխանատուութենէն: Հիթլէր իր վրայ կ'առնէ անհոռ պատասխանատուութիւնը առաջնորդին, պատասխանատու միայն Աստուծոյ և իր խղճմտանքին առջև:

Պետութիւնը կառուցուած է ոչ թէ վարէն, այսինքն՝ անհատներու ընկերային դաշինքի մը խարխիսին վրայ, այլ վերէն, Առաջնորդի կամեան և պատասխանատուութեան, Առաջնորդի՝ որ կը միացնէ իր անձին մէջ օրենսդիր և գործադիր իշխանութիւնները: «Ինչ որ Առաջնորդը կը կամենայ՝ պիտի կատարուի»: «Անոր կամքը մեր օրէնքն է» կ'ըսէր Կէօրինկ. Խորհրդարանը ոչ թէ ներկայացուցչական այլ խորհրդատու մարմին մըն է լսկ: Մէյ մը որ Պետութեան և կուսակցութեան նոյնութիւնը ընդունուեցաւ, Եկեղեցին՝ Պետութեան հետ իր յարաբերութիւններուն մէջ գիտակից

պարտի ըլլալ ըստ Հիթլէրի, այն իրողութեան թէ ինք զիմացը կը գտնուի ոչ թէ պարզապէս պետական չէզոք ուժի մը կամ քաղաքական վարչապետութեան մը, այլ կազմակերպուած մարմին մը որ ունի իրեն յատուկ աշխարհահայեացք և քաղաքական որոշ կամք ու փրկիսփայլութիւն:

Ազգ. Ընկերավարութեան էթոսը հիմնուած է սա սկզբունքի վրայ. հասարակաց բարօրութիւնը անհատական բարօրութենէն գերիվեր է. Ազգ. Ընկերավարութեան բարոյականութիւնը կոչ կ'ընէ մարդուն հերոսական յատկութիւններուն. ճիշդ, ինքնակերտուած, զոհողութիւն, պատիւ, հպարտութիւն և կարգապահութիւն: Ռոզէնպէրկ, Նացիզմի տեսաբանը, կ'ատէ քրիստոնեայ առաքինութիւնները սիրոյ, խոնարհութեան, դուրի, անձնուրացման, իրբև մարդասիրական բանտ, իբր տկարի առաքինութիւններ, զորս կը համարի պտտճառ այն մշտական փորձութեան որ զօրաւորը կ'ունենայ զործածելու տկարը իր նպատակներուն համար: Ալֆրէտ Պատմէր, Հիթլէրիզմի իմաստասէրը, կը փառաբանէ բրուտական ընդհ. սպայակոյտի գինուորական փրկիսփայլութիւնը ԺՄ. դարու, որ հերոսութեան և քաջութեան գպրոց մը եղած է գերման կայսերապաշտութեան: «Օրէնքը այն է որ կը ծառայէ ազգային շահերուն»: այս նոր ըմբռման հակա-բանաւորութիւնը կանխուած էր Նիցշէի, Տրիչի, Քլաիկ և ուրիշներու փրկիսփայլութեամբ, որոնք կը հակադրեն փորձառութեան, բնազդի, կենսունակութեան իմաստութիւնը՝ տրամախուհական մտածումի և բանական օրէնքներու ճանաչողութեան:

Այս ըմբռնումով, Ազգ. Ընկերավարութիւնը մէկ կողմ կը դնէ Քանդեան բանապաշտութիւնը և Նասիկին գերման գաղափարապաշտութեան ըմբռնումները:

Ազգ. Ընկերավարութեան կրօնական երեսը, պէտք ունի մասնաւոր ուշադրութեան: Նասիկին վայմարեան Հանրապետութիւնը չունէր կրօնական ու է շահագրգռութիւն, ու կը ջատագովէր Եկեղեցւոյ և Պետութեան բաժանումը. իրողութիւնը այսպէս ըլլալով հանդերձ, նասիկին Հանրապետութիւնը, յաճախ չէր ծածկեր իր հակակրօնութիւնը Եկեղեցւոյ հանդէպ որ ակնյայտնի եղաւ, պատերազմէն վերջ մանաւանդ

կազմուած Թուրինի և Պրուենզիքի ընկեր-
 վարական պետութեանց օրով: Մինչ, Ազգ. Ընկերվարութիւնը հրաժարեցաւ եկեղեցւոյ
 հանգէպ այդ անտարբեր չէղօքութեան գիր-
 քէն: Նորակազմ պետութիւնը «քրիստոն-
 եայ պետութիւն» չէր հին դարերու իմաս-
 տով, և Հիթլէր ու իր Կոստակցութիւնը
 յայտարարեցին թէ իրենք կը կանգնին «դը-
 րական քրիստոնէութեան» մը գեանին վը-
 րայ, առանց իրենք գիրենք կապելու այս
 կամ այն որոշ դաւանութեան, թէ՛ իրենք
 կ'ատեն Պոլշեւիկեան հակակրօնական սնա-
 բեկչութիւնը, բայց միւս կողմէ ալ, կրօ-
 նական դաստիարակութիւնը չեն կրնար նը-
 կատել անհատական նախաձեռնութիւն կամ
 «խղճմտանքի» գործ մը, ինչպէս է պա-
 րագան Միացեալ Նահանգներու, ուր փոր-
 ձառութիւնը ցոյց տուաւ թէ անհատական
 կրօնական ազատութիւնը կ'առաջնորդէ կրօ-
 նական և մշակութային ուժացման, թէ մի-
 լիոնաւոր մանուկներ և չափահասներ չու-
 նին քրիստոնէական կենցաղի և պատմու-
 թեան ամենէն պարզ ծանօթութիւնն ան-
 գամ և ուր Պետութիւնը կը տառապի քա-
 ղաքացիներու բարոյական կրթութեան պա-
 կասէն: Ազգ. Ընկերվարութեան զաղափա-
 րաբանութիւնը կը ճանչնայ կրօնի մտա-
 կութիւնը արժէքը և կը գնահատէ քրիս-
 տոնէական եկեղեցւոյ բարոյական ազգե-
 ցութիւնը, բարձրացնելու համար բարոյա-
 կան մակարդակը ազգին և միաւորելու ա-
 նոր մէջ գտնուող ներքին պառակտող ձրգ-
 տումները: Հիթլէր անձամբ, քանիցս յայ-
 տարարած է թէ ինք կը հաւատայ դրական
 քրիստոնէութեան կրօնական և բարոյական
 արժէքներուն եւ թէ «ինք կը փափաքի
 պաշտպանելու երկու մեծ քրիստոնէական
 դաւանութիւնները — Կաթոլիկ և Բողոքա-
 կան — իրենց իրաւունքներուն մէջ, ար-
 գիլելու՝ ու է միջամտութիւն անոնց վար-
 դապետութեան մէջ եւ վերահաստատելու
 ներդաշնակութիւնը անոնց պարտականու-
 թիւններուն եւ Պետութեան պահանջքնե-
 րուն եւ ըմբռնումներուն միջեւ»:

Հայնրիխ Հիմլէր, Ազգ. Ընկերվարու-
 թեան ընտրանիէն մին, գերման գիւղացի-
 ներու հաւաքոյթի մը առջև խօսելով, Գեր-
 ման Նացի հանգանակէն կտոր մը մէջ կը
 բերէ, ըստ որուն այն հարցման թէ «դուն
 կը հաւատաս՞ Աստուծոյ», կը պատասխան-

ուի թէ «այո՛, կը հաւատամ, և կը կար-
 ծեմ թէ ով որ չի հաւատար, ա՛ն ինքզինք
 խարոզ մըն է, ապուշ մը, որ կը տառապի
 մեծամտութեան եւ մեր գործին յարմար
 չէ»: Իսկ Կէրրլ Նախարարը, քայլ մըն
 ալ առաջ կ'երթայ և կ'ըսէ թէ կրօնական
 հաւատք մը հիմն է Պետութեան: Հետեւա-
 բար, «քրիստոնէական կրօնքը» որոշ եւ
 ընդունուած տեղ մը կը դրուէ Նացի դա-
 ղափարարանութեան մէջ, եւ Պետութիւնը
 կը փափաքի սերտ յարաբերութեան կրօնքի
 եւ մշակոյթի միջեւ, բայց չի կրնար ան
 հաւատաքննիչի դեր ստանձնել կամ ի նը-
 պաստ ու է պատմական եկեղեցիի վճռել-
 բարեկամաբար կը նայի կրօնքին վրայ, բայց
 չէղօք կը մնայ կրօնքի զանազան դաւա-
 նութեանց տարբերութեան նկատմամբ. կը
 պաշտպանէ, զէթ սկզբունքով, քրիստո-
 նէութիւնը իբր ամբողջութիւն մը, բայց
 ազատ կը ձգէ իւրաքանչիւրը իր դաւանա-
 բանական նախընտրութեանց մէջ: Հիթլէր
 իր իմ պայլարը գրքին մէջ, Պետութեան
 մասին խօսած ատեն թէ և կրօնքի յիշատա-
 կութիւնը չըներ, բայց զայն բաց կը պահէ
 կրօնական և բարոյական բարձրագոյն ար-
 ժէքներու ազգեցութեանց, և ուրիշ յայ-
 տարարութիւններ կը հրաւիրեն եկեղեցի-
 ները գործակցելու Պետութեան հետ ազ-
 գային ազատ մշակոյթի մը զարգացման
 գործին մէջ. երկու դաւանութիւններն ալ
 — Կաթոլիկ և Բողոքական — հաւաստա-
 պէս գնահատուած են Հիթլէրէն «իրր մե-
 ծապէս կարեւոր օժանդակներ մեր ազգու-
 թեան պահպանման»: Պետութիւնը հակա-
 ոակ իր կրօնական ներողամտութեան, ան-
 աստուած շարժումը կը նկատէ հանրային
 թշնամի մը, մինչ եկեղեցւոյ մէջ կը տեսնէ
 «Պետութեան բարի ընկեր մը»:

Հիթլէր տարբերութիւն կը գնէ կրօնա-
 կան բարեկարգութեան մը՝ որ պետական
 գործէ դուրս կ'իյնայ, և քաղաքական վե-
 րակազմութեան մը միջև, ազգի մը բար-
 ձրագոյն աւանդական արժէքներու հաստ-
 րակաց հաւատքին վրայ հիմնուած:

Ազգային և ցեղային մշակոյթ մը բար-
 ձրագոյն նպատակն է Ազգ. Ընկերվարա-
 կան զաղափարաբանութեան. համադրու-
 թիւն մը ընդմէջ ազգային մշակութային
 քաղաքականութեան և ազգային կրօնքի
 մը որ կը նկատուի իբր օգտակար միջոց այդ

վախճանին: Հիթլէրի բռնեցող, կրօնքին ճշմարիտ նշանակութիւնն է օգնել փրկելու համար մարդկային սպրոզ գոյացութիւնը, որ ժողովուրդն — volk — իսկ է: Կրօնքը հետեւաբար, միջոց մըն է վախճանի մը և ոչ թէ վախճան մը ինքնին: Հիթլէր վերջերս բանաձևեց հայրենասիրական հանգանակ մը, ազգին նկատմամբ ունեցած իր հաւատքին. «Գերմանացի մըն եմ, կը հաւատամ իմ ժողովուրդիս, կը հաւատամ անոր պատուին, ապագային, իրաւունքին, և ես կը պաշտպանեմ այդ իրաւունքը, կը պաշտպանեմ իր ազատութիւնը, և հետեւաբար լաւագոյն խաղաղութիւն մը, քան անցեալինը, որ դժբախտութիւն և ատելութիւն բերուաւ. կը հաւատամ սուրբ և կը խոստովանիմ զայն յանուն իմ Ազգին, ամբողջ աշխարհի առջև»: Այս ձև հաւատքի խոստովանութիւնը լուսարանութիւնն է կամ մեկնութիւնը իր դրական քրիստոնէութեան ըմբռնումին: Այս նոր կրօնքին ուրուագիծը կը գտնենք Ռոզէնպէրկի Քսաներոզ դարու միքը անուն գործին մէջ, որ ժամանակ մը Ազգ. Ընկերվարութեան աստուածաշունչը նկատուեցաւ, և որուն եզրակացութիւնները իբրև նացիզմի պաշտօնական վարդապետութիւններ չեն ընդունուած սակայն: Ըստ Ռոզէնպէրկի, այս նոր կրօնական գաղափարներու մարդաբանները եղան հնդկ համաստուածեանները, յետոյ Մարկիոն, Մայսթէր Էկհարդ, Նիցչէ, և Բօլ տը Լակարդ: Համասուածութիւն, միսիֆականութիւն և հիւսիսային ժողովուրդներու — Եւրոպայի — բնական կրօններու աւանդութիւնը, զլիսաւոր դիմագիծերն են ապագայի այս հաւատքին, որոնց ընդունելութեամբը հումարիս բարոյական մը պիտի սկսի: Դրական քրիստոնէութիւնը, զոր Ռոզէնպէրկ կը հակադրէ «հրէական — սուրբական — Եւրոսկեան ծագում» ունեցող միսական քրիստոնէութեան, ի վերջոյ կրօնք մըն է որ կոչուած է փոխանակելու պատմական քրիստոնէութիւնը՝ գործնական նպատակներ ունեցող միստիքական աշխարհականութեամբ և բնապաշտութեամբ:

Ըստ այս առասպելին, պատմութեան մէջ գործող ուժերը ներքին են, այսինքն, աբիւն, ցեղ, և հոգի. այդ ուժերը, ըստ Ռոզէնպէրկի, գերման աշխարհահայեացքի հիմքերն են՝ այս ուժերը մարդկութեան ճա-

կատագիրն են. պատմութիւնը «սկզբունքներու եւ գաղափարներու միջեւ մղուած պայքար մը չէ, այլ տրամաթիկ պայքար մը զանազան ցեղերու, անոնց արիւնին ու հոգիներուն»: Այս պայքարին մէջ երեան պիտի գայ ճշմարիտ աստուածութիւնը, այս տյն աստուածութիւնն է զոր Էկհարդ կը գտնէ իբր «կայծ» մը հոգիի անդրտակից խորքին մէջ ծագող, և զոր Բօլ տը Լակարդ կը նկատէ իբրև ազգի մը գործօն ստեղծագործ հանձարը. անիկա բնական մարդուն կրօնքն է, հակադրուած Քրիստոսով եղած աստուածային յայտնութեան:

Եթէ արդարև այս գաղափարները Ազգ. Ընկերվարութեան գաղափարաբանութեան էական տարրերն են, ինչ որ նացիները չեն քաշուիր խոստովանելէ, պայքարը իր և քրիստոնէական Եկեղեցւոյ միջև սկսած է արդէն, գաղափարաբանական հիմերու վէճին վրայ, որոնց արտայայտութիւններն են միայն Եկեղեցական օրէնսդրութիւնը եւ Եկեղեցական քաղաքականութիւնը: Ըստ Ազգ. Ընկերվարական առաջնորդներու, գերման պետական գաղափարաբանութիւնը և քրիստոնէական հաւատքը կրնան համաձայնիլ իրարու հետ, մինչ ըստ Եկեղեցւոյ, Եկեղեցի և Պետութիւն, իրապէս տարբեր աշխարհներ են, և երկուքին միջև կարծեցեալ համաձայնութիւնը դիւրին գործ չէ:

ԱՐԹՈՒՆ ՎԱՐԴԱՊԵՏ

(Շարունակելի)

ՀԱՒԱՏՔԻ ԵՒ ՄՍԱԾՄԱՆ ՅՈՒՔԵՐ

Պատերազմին կիրքը օրե օր աւելի ամեհի կը զառնայ կեանքին մէջ, վասնզի Արէսի կուռքը, իր արիւնոտ զանր դրամ է մարդոց հոգիին մէջ նոյն իսկ. ու առխարհի հակասագիրը վարելու կանչուածներուն մէջ շատ կան, որոնց սիրտերը մէյմէկ մեհեաններ են պատերազմի շատուածին:

«ԱՆԵՏԱՐԱՆԻ ԶԱՄԲԵՆ»

